

## «ՄԵՆՔ» ԽՄԲԱԻՈՐՈՒՄԸ ԵՒ ՍՓԻԻՌԱՀԱՅԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՆԱԻՈՐՈՒԹԻՒՆԸ

Մեծ Եղեռնէն ետք, գրողներու նոր սերունդ մը կը հաւաքուի Փարիզ, Մենք պարբերաթերթի շուրջ եւ այդ անուան տակ: Արդի հայ գրականութեան կարճատեւ աւանդութիւնը, որ ծնունդ առած էր ժթ. դարու կէսին եւ բռնի կերպով լուցուած 1915-ին, կը շարունակուէր խումբ մը երիտասարդ, որը տղոց արձակած շարժումով, որ պիտի յատկանշուէր այդ աւանդութեան սովորութիւններուն ժխտումով: Շարժում մը, որ կը մերժէր կոչուիլ շարժում կամ հրատարակել որոշ հանգանակ: Արեւմտահայ գրականութեան շարունակութիւն մը, որ կոչ կ'ուղղէր անցեալին խզուելու: Եւ վերջապէս, շարժում մը, որ պիտի հանդիսանար արեւմտահայ գրականութեան վերջին լայնածիր փորձը ժամանակակից գրողները համախմբելու միեւնոյն գաղափարահօսութեան մը տակ: Մենքի տղոց ներդրումը սփիւռքահայ մշակոյթի պատմութենէն ներս կը մնայ թերագնահատուած եւ կը դառնայ այս յօդուածի սեւեռուման առարկան:

Ներկայ սփիւռքագիտութիւնը կը հետաքրքրուի ոչ թէ կեդրոնէ մը բխած մշակոյթով, այլ տարբեր սահմաններու խաչաձեւումին ծնած մշակութային արտադրութեամբ, որուն աշխատանքը կը պարտադրէ նորութեան մը հետ հանդիպում, յառաջացած օտարի՝ այլի ներկայութենէն: Այս նորութիւնն է որ կը խախտէ անցեալի ու ներկայի շարունակականութիւնը, պահանջելով այդ յարաբերութեան վերասահմանումը:

Մենքի տղաքը, աշխարհի մեծ կեդրոններէն մէկուն մէջ գտնուելով հանդերձ, կը գործեն մեծամասնական մշակոյթի եւ զերքին, շարունակաբար սակարկութիւն մը կատարելով եւ հա-

ւասարակշուռագիտութիւն մը փորձելով գտնել իրենց կոտորակեալ գոյութեան պայմաններուն, չին ու նորի, հայ ու օտարի, արեւելք ու արեւմուտքի եւ ազգային ու միջազգայինի միջեւ։ Փորձելով միաժամանակ մօտեցնել եւ հեռացնել «հարազատ»ն ու «այլ»ը, անոնք կը քննադատուին անցեալի աւանդութիւններու հանդէպ իրենց ունեցած կեցուածքին պատճառաւ։ Նիկողոս Սարաֆեան կը գրէ. «Ազգը այլասերման տանելու մեղքը կը դրուի մեր նակատին երբ կ'ըսենք թէ պէտք չէ ետ դառնալ, չքարանալու համար Ղովտի կնկան պէս՝ մեր բռնկած անցեալին դէմ»<sup>1</sup>։ Ծննդոցի մէջ նկարագրուած Սողոմ-Գոմորի կործանումի պատմութիւնը յիշելով<sup>2</sup>, Սարաֆեան կ'ակնարկէ արեւմտեան մշակոյթներու մէջ բանադրանք նկատուած յետադարձի, աւելի ճիշդը՝ դէպի ետ նայելու գաղափարին։ Այն ինչ որ փլուզումի ենթարկուած է պէտք մնայ ետին, խզուած ներկայէն, առիթը տալու համար նոր սկզբունքի մը։ Սակայն Մենքի սերունդը այս պարզ բանաձեւէն անդին է որ կը զարգացնէ իր գրական տեսութիւնը։ Ճանչնալով իր ներկան իրը ժամանակի շարունակականութենէն դուրս ելած իրականութիւն՝ ան կը դիտակցի իր միջանցքային կացութեան։ Յետ-Եղեռնեան տարիները հայ որը երիտասարդին համար միջանցքային տարածութիւն մը կը ներկայացնեն, որուն ըմբռնումը ներկայի նոր սահմանում մը կը ստեղծէ, ուր կ'ընդգրկուին իրարմէ անջատուած անցեալն ու ապագան։ Այս հասկացողութեամբ, Մենքի սերունդը իսկապէս կը պատկանի իր ժամանակին երբ կ'արտադրէ ժամանակակից եւ վկայագրական գործեր, որոնք տակաւին դուրս կը մնան արդի հայ կանոնական կամ պաշտօնական գրականութենէն։ Հակառակ հազորագիւտ քննադատներու եւ գրողներու քարոզչութեան<sup>3</sup>։

Մենք պարբերաթերթի առաջին թիւը լոյս կը տեսնէ Ապրիլ 20, 1931ին, առաջին էջի վրայ մատուցելով յայտարարութիւն մը որուն կը հետեւի տասնհինգ գրողներու ստորագրու-

<sup>1</sup> ՆԻԿՈՂՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ, Տեսարանները, Մարդիկ եւ նա, Երեւան, 1994, էջ 20.

<sup>2</sup> Ծննդոց ժթ, 26.

<sup>3</sup> «Միջանցքային»ը հայացումի փորձ մըն է liminal-ին՝ «շնմ»այինին, երկու վայրեր իրար կապող տեղը նշող իմաստով։

<sup>4</sup> Յատկապէս տե՛ս Krikor Beledian, *Cinquante ans de littérature arménienne en France*, CNRS Editions, Paris, 2001.

**Թիւնը<sup>5</sup>:** Թէեւ ստորագրեալները հանգանակի մը անուան տակ չէ որ կը ներկայացնեն այս յայտարարութիւնը, հրատարակութեան առաջին էջին վրայ գտնուելուն՝ ատիկա կը վերածուի խումբին նպատակները ամփոփող գրութեան: Ընդգծուած կէտերէն մէկը կ'ըսէ. «Մեր համերաշխութեամբն ու համագործակցութեամբն իսկ, որ երբեք չպիտի խափանէ իւրաքանչիւրիս անհատականութեան ազատ ու լրիւ զարգացումը, շաղախ հանդիսանալ չորս ափերով ցրուած երիտասարդ գրողներու միջեւ եւ այդպիսով դիւրացնել հայ նորագոյն գրականութեան ազատ զարգացումն ու ծաղկումը»<sup>6</sup>: Համերաշխութեան եւ համագործակցութեան կոչը չի հասնիր չատ հեռուն: Փարիզի իրենց պարագայէն զատ, ցրուած երիտասարդ գրողներու համախմբումը ընդարձակ շարժումի մը չի վերածուիր, սիիւռքահայ տարրեր գաղութիւներու իւրայտուկ պայմաններու բերումով: Իսկ Փարիզի մէջ համախմբումը կարճատեւ կեանք կ'ունենայ:

Մենքի աշխատանքը, ինչպէս կը պարզուի պարբերաթերթի առաջին էջին, նախընտրութիւնը կը դնէ իւրաքանչիւր գրողի անհատականութեան վրայ, փոխանակ այդ անհատականութիւնները ստորադասելու խումբի յստակ եւ կիզակէտային գաղափարախօսութեան մը: Պարբերաթերթի առաջին յօդուածին տակ իսկ կը գտնուի անհատ գրողին գերադասութիւնը շեշտող խմբագրական ծանօթութիւն մը: Մանօթութիւնը կը յայտարարէ. «Այս գրութեան մէջ արծարծուած մտքերուն միակ պատասխանատուն ստորագրողն է: Ասիկա նիշդ և նաեւ միւս բայր յօդուածներուն համար: Այս երկտողը աւելորդ չքուեցաւ մեզ, որովհետեւ գրուածին՝ վիճակի դրութեամբ տրուած առաջին տեղը կրնար թիւր ենթադրութիւններու տեղի տալ»<sup>7</sup>: Այստեղ ենթադրուած «Ենթադրութիւնները» կը վերաբերին մտքերու միաբանութեան: Նախորդ էջին վրայ նպատակներու ցանկ մը տալու յարակարծային երեւոյթէն անդին, խմբագրային այս մէջբերումը սիիւռքահայ նոր իրավիճակի ծիրէն ներս գաղափարնե-

<sup>5</sup> Հետեւեալ գրողները կը ստորագրեն Մենքի յայտարարութիւնը.— Նշան Պէշչկթաշլեան, Ղեւոնդ Մելոյան, Հրաչ Սարգիսեան, Ռաֆայէլ Զարդարեան, Յարութիւն, Ֆրէնկեան, Ռոստոմիկ, Գ. Գեղարքունի, Նիկողոս Սարգսեան, Բիւզանդ Թօփարեան, Փալլակ Միքայէլեան, Արշամ Տատրեան, Զ. Մ. Որբունի, Շահան Շահնուր, Վազգէն Շուշանեան եւ Շաւարչ Նարդունի:

<sup>6</sup> Մենք, Ա (1931), էջ 3:

<sup>7</sup> Նոյն տեղը, 4:

ուու համերաշխութեան անկարելիութիւնը կը պարզէ: Այս գաղափարը ընդլայնելու համար վերադառնանք ժամանակի շարունականութեան վերասահմանուած յղացքին, ուր ներկան կ'անջատէ անցեալն ու ապագան՝ փոխանակ զանոնք միացնելու: Այս հասկացողութեամբ, ներկան անցեալին հետ իր յարաբերութիւնը պէտք է հաստատէ անհատը ենթարկելով յիշողութեան կամ մոռացութեան աշխատանքի: Անշուշտ այս աշխատանքը կը բարդանայ երբ անցեալը բեկում (ԵՐԱՄԱ) մը կը պարունակէ, թէ անհատական եւ թէ պատմական գետնի վրայ: Ֆրանսահայ երիտասարդին համար, յետ-պատերազմի ներկան կը վերկայացնէ աղջտին փորձառութիւնը, ուր անցեալի պատմական բեկումը կը մարմնաւորուի իբր անհատական հոգեկան վէրք: Սգալու կամ բուժուելու գործընթացը կը տարբերի անհատէ անհատ, եւ իւրաքանչիւր պարագայի տարբեր դիրքորոշում կը պատճառէ անցեալի դէպքերուն հանդէպ: Նոյն ատեն, ՄԵՆՔի գրողներուն կուսակցական կամ կազմակերպական պատկանելիութիւնը որոշ չափով կը սահմանէ իւրաքանչիւրին մեկնաբանութիւնը այդ դէպքերուն մասին, ու հետեւաբար կ'որոշադրէ սփիւռք-հայրենիք վէճին շուրջ անոնց կեցուածքը<sup>8</sup>:

Այս պայմաններուն տակ, ուր ամէն վերապրող իր անցեալն ու ներկան միացնելու կամ հեռացնելու անձնական պայքարը կ'ապրի, ազգային նոր գրականութեան մը շուրջ համախմբումի եւ համերաշխութեան՝ գաղափարը կը թուի հեռահաս, եթէ ոչ անկարելի: Աղջտին բեկումը, որ կը պատռէ, կը ճեղքէ, մէկ խօսքով՝ կը բեկանէ գաղութի մը ամբողջ հիւսուածքը, խզելով ընկերացին կեանքը կաղապարող բոլոր կապերը, նաեւ կը քանդէ հաւաքականութիւնը: Թէեւ նախապատերազմեան հաստատութիւնները կը փոխանցուին ներկային՝ նոր իրողութեան մաս կազմելու համար, հայ համայնքի մը գոյութեան գաղափարը կը մնայ վնասուած եւ արգելք կը հանդիսանայ աղջտը հաւաքականորէն պատկերելու աշխատանքին: Հաւաքականութեան մը բացակայութիւնը առաջ կը բերէ հաւաքական յիշողութեան պակաս, որ յետագային կը վերակառուցուի հնարովի պատկերներու չուրջ: ՄԵՆՔի յայտարարութեան վերջին կէտը կ'անդրադառնայ հոն իսկ քարոզուած համախմբումի կոչին անմատչելիութեան,

<sup>8</sup> 1930-ական թուականներուն, ֆրանսահայ մամուլին մէջ բանավէճ մը կը ծաւալի հայրենիք գաղափարին նկատմամբ, փորձելով զայն սահմանել երեք համականերու շուրջ՝ սփիւռք, նորհրդապին հայտառան եւ ամբողջական հաստատանի մը հեռապատկերը:

**Եւ հաւաքականութեան իտէալը կը վերածէ ապագայ ձգտումի մը առարկային: Կը գրեն.**

Փնտոելով իւրաքանչիւրին մօտ նոյն ժողովրդի զաւակ-ներուն յատուկ հասարակաց գծեր, ներշնչումներ ու մտահո-գութիւններ, համբայ հարթել, որոնել եւ կերպարանի տալ, ժամանակի ընթացքին, հանգանակի մը, որ ազատութիւն տա-լով հանդերձ իւրաքանչիւրին անհատականութեան, համապա-տախաննէ հայ մշակոյթի պահանջներուն<sup>9</sup>:

**Հասարակաց յատկանշական գիծերը, որոնք ընդհանրապէս կը բնորոշեն հաւաքականութիւն մը, տակաւին պիտի ենթար-կուին փնտուտուքի եւ միայն «ժամանակի ընթացքին», երբ այդ փնտուտուքը յաջողի եւ ըլլայ արդիւնաբեր, կարելի պիտի ըլլայ ունենալ հաւաքական գաղափարախօսութիւն մը արտայայտող հանգանակ մը:**

Իսկ ի՞նչ պիտի ըլլայ այս ապագայ համախմբումին կամ հանգանակի «կերպաւորումին» նպատակը: Ըստ յայտարարու-թեան, այդ հանգանակը պիտի համապատասխանէ հայ մշակոյթի պահանջներուն, որոնք առ այժմ կը մնան անորոշ: Համախմ-բումն է առաջնահերթը, նպատակը կը հետեւի անոր. ուրեմն, կարելի է եղակացնել թէ հաւաքականութեան կերտումը կրնայ նկատուիլ իբր բուն նպատակը: Սակայն հաւաքականութիւն բառն իսկ կը կարօտի յաւելեալ ասհմանումի: Ի՞նչի շուրջ կեր-տել հաւաքականութիւն մը: Ընդհանրապէս ա) սփիւռքահայու-թեա՞ն, բ) սփիւռքահայ նոր յիշողութեա՞ն թէ գ) սփիւռքահայ գրականութեան:

ա) Ցրուածութեան համախմբումը օրէնքի խախտումի բացայայտումին ընդմէջէն:

1920-ական թուականներուն մօտ 65.000 հայ գաղթականներ մուտք կը գործեն ֆրանսա<sup>10</sup>: Թէպէտ հոն հաստատուող օտար գաղթականներու մեծամասնութիւնը որոշ յարաբերութիւն կը պահէր իր ծննդակայր երկրին հետ, հայ գաղթականը չունէր որեւէ պետական հպատակութիւն, կը մնար անպաշտպան եւ կը ներ-կայանար իբր ազգէ որը՝ թէ քաղաքական-վարչական եւ թէ բա-

<sup>9</sup> Մեմք, Ա (1931), էջ 3:

<sup>10</sup> See' u Maud S. Mandel, *In the Aftermath of Genocide: Armenians and Jews in Twen- tieth-Century France*, Duke University Press, Durham and London, 2003, p. 4.

ոին ւառացի իմաստով: Նախապատերազմեան ֆրանսահայ գաղութի նկարագիրը՝ ստեղծուած առանձնաշնորհեալ պայմաներու տակ, հիմա կը փոխակերպուէր բռնի աքսորեալներու գաղութի մը, որ ինքնութեան ճշգումի կը կարօտէր: Օգտագործելով նախօքը գոյութիւն ունեցող գրական արտադրութեան կառուցը<sup>11</sup>, Ֆրանսա հասնող գրողներ, խմբագիրներ եւ ուսուցիչներ Փարիզը կը վերածեն մտաւորական նոր կեդրոնի, որ ժամանակի ընթացքին առիթը պիտի տայ երիտասարդ սերունդի միաւորման:

Մենքը մէջտեղ բերող մտահոգութիւններէն մէկը կ'ըլլայ գաղթականներու ինքնութեան տագնապը: Բացայայտելով Մենքի տղոց միանալու նպատակներէն մէկը, Սարաֆեան կը գրէ. «Մենքով պիտի աշխատինք բացատրել զմեա: Մենք հաւաքուած ենք առաւելապես՝ գտնելու համար մեր միջեւ, ներքին, խորունկէն գացող կապը, որ կայ անպայման, մեր այս արտաքին պյազանութիւններուն եւ գաղութէ գաղութ փոխուղղ զանազան պայմաններու տակ: Գտնելէ վերջ, մենք պիտի մօտենանք զանազան հարցերու»<sup>12</sup>: Այստեղ ինքզինք բացատրելու աշխատանքը կը ներկայանայ իբր համախմբումի ենթանպատակներէն մէկը: Բացատրութեան պահանջը կը յառաջանայ ցրուածութեան պարմանները շրջարկելու էւ սահմանելու կարիքէն: Ֆրանսահայ գաղթականը, --ու մանաւանդ ֆրանսահայ մտաւորականը--, ինքզինք կը գտնէ գոյութենական կարգ մը հարցումներու առջեւ: Ի՞նչ կը նշանակէ վերապրիլ աղէտը: Ի՞նչ կը նշանակէ գոյատեւել իբր վերապրող, իբր հայ՝ օտար հողի մը վրայ: Ի՞նչ կը նշանակէ ապրիլ հօր, հայրենի հողի եւ հայրական օրէնքի բացակայութեան մէջ<sup>13</sup>: Ականատեսի եւ վերապրողի իրենց դիրքը ճանչնալով, Մենքի երիտասարդները կը ձգտին օրէնքի խախտումը բացայատել եւ այդ բացայայտումին ընդմէջէն վերախմբել ցրուա-

<sup>11</sup> Արշակ Զօպանեանի Անահիտ պարբերագիրը եւ ուրիշ կարճատեւ հայկական թերթեր սկսած են լոյս տեսնել Ֆրանսա 1898-էն սկսեալ:

<sup>12</sup> Նիկողոս ՍլլԱնեան, «Սերումողը», Մենք, Ա (1931), էջ 43:

<sup>13</sup> Մարկ Նշանեան հայրական օրէնքի բացակայութիւնը կը կապէ ժամանակի հասկացողութեան, ու վշպը նկատելով իբր տեւողութեան սեռ, Որբունիի երկերը կը վերլուծէ իր «Զարեհ Որբունի» ժամանակ եւ Հայրութիւն» յօդուածին մէջ [Բազմավէպ, ՃՇԴ տարի, 1-4 (1996), էջ 100-140]: Հայրական օրէնքի բացակայութեան ստեղծած տագնապին ակնարկելով, նման հարց մը կը դնէ յօդուածին սկիզբը երբ կը գրէ. «Ի՞նչպէս ըլլալ որդի Սփիւռքի մէջ, Աղէտէն ետք»:

**ծութիւնը:** Օրէնքի մը խախտումը բացատրելու համար, նախ պէտք է վերադառնալ հայրական օրէնքին եւ պարզել զայն: Հոն է որ կը գտնուի Սարաֆեանի յայտնած «ներքին, խորութեալ գացող կապը», որ պիտի միացնէ չորս կողմ սփոռուած՝ նոյն աղգի պատկանող երիտասարդները, հաւաքականութիւնը նորոգելով այլ ազգերու հողերուն վրայ, իբր սփիւռքահայութիւն: Մենք կը հանդիսանայ կոտորակուած գաղթականութիւնը եւ յատկապէս գաղթական մտաւորականութիւնը իրար հիւսող աշխատանք մը, որ կը ջանայ կրծատել ցրուած հայորդիներու միջեւ շարունակ ընդլայնող տարածութիւնը: Դէպի «նոյն»ը այս ընդհանուր հակումը միաժամանակ գիտակցութիւն կ'արթնցնէ «այլ»ի օտարութեան մասին, հեռաւորելով զայն եւ վերահաստատելով սփիւռքահայութիւնը իբր հաւաքականութիւն:

բ) Հաւաքական նոր յիշողութեան մը սկզբնաւորութիւնը

1915-ի Եղեռնին յաջորդող տասնամեակի ընթացքին, տեղահան հայութիւնը կը շարունակէ անցեալի բեկումը վերապրիլ ներկայի նոր պայմաններուն տակ: Անհատական բեկումի փորձառութիւնը, ուղղակի քանդելով անձի հոգեկան միութիւնը, կը հատէ անոր պաշտպանուելու կարողականութիւնը ու առիթ չի տար որ անձը արդիւնաւոր կերպով հակազդէ եւ վերահաստատէ ապրելու իր կամքը: Անմիջապէս բուժուելու անկարելիութեանէն զատ, հայերու պարագային, վերապրողը նոյնիսկ չի կրնար Եղեռնի բեկումը հաւաքական գետնի վրայ յղացականացնել: Հաւաքական բեկում՝ այսինքն խզում մը ընկերային կեանքը կաղապարող հիւսուածքին, որ իր հերթին կը վիրաւորէ ընկերութեան մասնիկները միացնող կապերը եւ կը կ'ապականէ համայնքի մը պատկանելիութեան զգացումը: Բոլորովին անջատուած ըլլալով այն միջավայրէն ուր նախաեղեռնեան ընկերային կապերը գոյութիւն ունէին, 1920-ական թուականներու հայ վերապրողը Ֆրանսայի մէջ գժուարութիւն կ'ունենայ բեկումը պատկերելու հաւաքական գետնի վրայ, ու կաշկանդուած կը մնայ անկարելիութիւններու հոսանքին մէջ:

Հաւաքական բեկումի մը ճանաչման պակասը ուրեմն հաւաքական յիշողութեան մը բացակայութիւնը կը նշէ: Սփիւռքահայ հաւաքականութեան գաղափարը կենդանացնելէ ետք եւ անդին, Մենքի համախմբումը նոր յիշողութիւն մը կերտելու աշխատանքն է որ կ'ուզէ յաջողցնել: Սկզբնական վրջանի իր ցըրուած վիճակին մէջ, հայ գաղթականութիւնը տակաւին կազմա-

կերպուած չէ իբր գործօն համայնք եւ չի կրնար մասնակցիլ անցեալի աղետալի պատահարները յղացականացնելու եւ յիշատակագրելու (memorialize) գործընթացին: Ժամանակի ընթացքին է որ հաւաքական յիշողութեան այսպիսի գործողութիւն մը կարելի պիտի ըլլայ ոչ միայն սփիւռքահայ առանձին գաղութներու մէջ, այլ իբր համագաղութային աշխատանք, իր բացայայտ իրադորումը գտնելով 1965-ի ոգեկոչման ձեռնարկներու ընթացքին: Սակայն Եղեռնին յաջորդող տասնեակ մը տարիներու ընթացքին, ֆրանսահայութիւնը պարզապէս կը կարօտէր ընկերային ցանցի մը որ ընկերութեան վերանորոգման աշխատանքը կատարէր: Հայաստան, Պոլիս, կամ պալքանեան երկիրներու մէջ նախապէս գործող կուսակցութիւններու եւ ընկերային կազմակերպութիւններու ղեկավարներ եւ անդամներ ժամանակ մը չուարած կը մնան կազմակերպական աշխատանքներու փոխանցման խնդրին դիմաց, երբ պէտք է յարմարիլ մէջտեղ եկող նոր սփիւռքի պայմաններուն: Շփոթի այս լրջանը անշուշտ երկար չի տեւեր: Շուտով, նոյն գաղափարախօսութեան հետեւող գաղթականներ դէմ դիմաց գալով կը սկսին պատահական հանդիպումներ ունենալ, որոնց կը հետեւի քաղաքական հատուածներու հաստատումը՝ չնչակեան, Դաշնակցական եւ Ռամկավար կուսակցութիւններու շուրջ: Իրենց աքսորեալ կացութեան յարաբերական տեւականութիւնը ընդունելով, գաղթականութիւնը հետզհետէ աւելիով կը մասնակցի կուսակցութիւններու աշխատանքներուն: Այսպիսի ընկերային կառոյցի մը հիմը ունենաէ ետք է որ Եղեռնը մուտք կը գործէ հաւաքական գիտակցութենէն ներս իբր ինքնութիւն բնորոշող նշան: Արդէն Համաշխարհային Երկրորդ Պատերազմի նախօրեակին ֆրանսահայ ընկերային կառոյցը, իր հրատարակութիւններու միջոցաւ, կ'արտօնէ եւ կը սատարէ Հայրենիք-Խորհրդային Հայաստանսփիւռք նիւթին շուրջ երկիխօսութեան եւ վիճարկումին:

Մօրիս Հալպուաքսի առաջարկած սահմանումին համաձայն, ընկերային կառոյցէ մը յառաջացած հաւաքական հէնքը կը միջնորդէ հաւաքական յիշողութեան մօտ, որպէսզի վերջինը իր կարգին անցեալի պատկերը վերակառուցէ ընկերութեան ներկայ մտածելակերպին համաձայն:<sup>14</sup> Մենք պարբերաթերթին շուրջ ժամանակակից երիտասարդ գրողներու համախմբման նպատակը

<sup>14</sup> Տե՛ս Maurice Halbwachs, *On Collective Memory*, The University of Chicago Press, Chicago and London, 1992.

հաւաքական կառոյց կազմելու եւ կաղապարելու աշխատանքին հանդէպ տարբեր մօտեցում մը կը ներկայացնէ: Կուսակցութիւններու քաղաքականութենէն դուրս, Մենքը կ'առաջարկէ նոր գրականութեան մը կերտումը իբր այն հէնքը, որուն չուրջ կարելի պիտի ըլլայ հաւաքական նոր յիշողութիւն մը կառուցել՝ յիշողութիւն մը որ պատմէ սփիւրքահայ հաւաքականութեան պատմութիւնը եւ անոր փորձառութիւնը Եղեռնի վաղորդայնին:

գ) Սփիւրքահայ հաւաքականութեան կերտումը նորագոյն Գրականութեան մը շուրջ

Ահաւասիկ այստեղ, գաղթականութեան միջանցքային գոյութեան պայմաններուն տակ՝ պատմութեան եւ գրականութեան խաչածեւումին ծնունդ կ'առնէ Մենքի գրական տեսութիւնը: Կարճատեւ իր գոյութեան ընթացքին Մենք չի հասնիր յատակ հանգանակ մը հոչակելու ապագայ նպատակին: Սակայն կրնանք հանգանակի մը նշոյներ քաղել Մենքի անդամներու կողմէ գըրուած երեք յօդուածներէ, որոնք կը փորձեն բացատրել խմբակին գրական տեսութիւնը: Մենքի առաջին թիւին մէջ լոյս կը տեսնեն նարդունիի եւ Սարաֆեանի յօդուածները, իսկ Շահնուրինը՝ Յառաջ օրաթերթին մէջ, 1932ին: Այս գծով, առաջին յայտարարութենէն վերը մէջբերուած հատուածով, Մենքի ստորագրեալ-ները կ'անդրադառնան «նորագոյն գրականութիւն» մը զարգացնելու աշխատանքին մէջ սփիւրքահայ մտաւորականութեան համախմբումի կարեւորութեան: «Նորագոյն» գրականութեան մը ճանաչումը կը բաղկանայ կրկնակի հասկացողութենէ: Առաջին հերթին, կ'ընդգրկէ յետ-Եղեռնի իրավիճակը, որ կը յատկանշուի տեղահանումի, աքսորի եւ կորուստի փորձառութեամբ: Իսկ երկրորդ հերթին, կը ներփակէ մերժումը նախկիններու աւանդութիւններուն:

Եղեռնն ու տեղահանութիւնը ոչ միայն կը սպաննեն հայրը, կը խախտեն հայրական օրէնքը եւ կ'անջատեն վերապրողը իր հայրենիքն, այլև որբ կը ճգեն անոր լեզուն՝ արեւմտահայերէնը: Առանց իր պատմական հողերուն, լեզուն կը մատնուի շրուածութեան անօրինութեան եւ կ'ենթարկուի կործանումի վտանգին: Հետեւաբար, արդի արեւմտահայ գրականութեան աւանդոյթը կը գտնուի գոյատեւման տագնապի մը առջեւ: Կարեւոր է շեշտել որ հարցը պետականութեան մը պակասը չէ, այլ պատմական հողերու կորուստը: ԺԹ. դարու կէսերէն մինչեւ 1915-ի նախօրեակը, արդի արեւմտահայ գրականութեան կեանքը

կը բանէր Օսմանեան կայսրութեան կամ եւրոպական երկիրներու գլխաւոր քաղաքներէն ներս։ Սակայն լեզուն ունէր որոշ կենդանութիւն, այն իմաստով որ իր մայրենի հողին վլայ ապրող ժողովորդի մը բարբառը կը ներկայացնէր։ 1915-ը սփիւռքի նոր հասկացողութիւն մը կը ստեղծէ, պարզապէս ոչնչացնելով կեղրնի մը գաղափարը, ժողովութը եւ լեզուն մասնելով անտունութեան վիճակին։ Արտադրութեան իր մեծագոյն կեղրոնը Պոլսոյ մէջ՝ արեւմտահայ գրականութեան աւանդութիւնը զարգացած էր Ֆրանսայէն ճառագլխող գրական սովորոյթներու ընդմիջարկումով։ Բարձրագոյն ուսումը ընդհանրապէս Ֆրանսա ստացած պուսահայ մտաւորականը հայ գրականութեան հրամցուցած էր ստեղծագործութիւններ, որոնք արեւմտահայ լեզուին բարդաւաճումը կը դրսեւորէին, բայց որոնք միշտ Փարիզը, Ֆրանսան, եւ ընդհանրապէս Արեւմուտքը ունեցած էին իբր մեկնակէտ։

Հողերու, ընկերային կառոյցներու, հաստատութիւններու եւ երիտասարդ մտաւորականներու կորուստը ուրեմն այժմ կը սպառնայ արեւմտահայ գրականութեան աւանդոյթի գոյատեւման։ Մենքն տղաքը կը ներկայացնեն աղէտի պատճառած խախտումէն ետք եկող երիտասարդ մտաւորական-դրոզներու առաջին խաւը. այսօր, իրենց գրական փորձը յետադարձ հայեացքի տակ առնելով, կրնանք ըսել որ անոնք սփիւռքահայ գրականութեան սկզբնաւորութիւնը կը կազմէն։ Թէ՛ իրենց կեանքի իրավիճակին բերումով, եւ թէ՛ նախկիններու սովորութեան գիտակից մերժումով, Մենքի սերունդը իր գրականութիւնը կը ներկայացնէ իբր «նոր», ճանչնալով շարունակականութեան բացայացտ խզումը։ Առաջին հերթին, կը փորձեն փորագրել, քանդակել իրենց ընդհանուր գիրքը միջազգային գրական սովորութիւններու շարքին, փորձ մը որ Արեւելքի կամ Արեւմուտքի հանդէպ կողմնորոշում կը պարտադրէ։ Մենքի մասին իր գրած յօդուածին մէջ, Սարաֆեան այս մտահոգութիւնը կ'արտայայտ ըսելով։ «Քսան դար է եւ մեր երկիրը չկրցաւ գիտնալ թէ որպ' մաս կը կազմէր, արեւելքին թէ արեւմուտքին»<sup>15</sup>։ Սարաֆեան պատկանելիութեան հարցը կը ներկայացնէ որպէս հինէն շարունակուող խնդիր, զոր կ'իւրացնէ աւելցնելով։ «Մօտ, շատ մօտ եւրոպական քաղաքակրութեան՝ ան զգաց ինքինքը պարապ»<sup>16</sup>։ Հայ մտաւորա-

<sup>15</sup> ՍԱՐԱՖԵԱՆ, Տեսարամները, մարդիկ եւ ես, էջ 27.

<sup>16</sup> Սարաֆեան, «Սերունդը», նշ. աշխ., էջ 41.

կանութիւնը Պոլսոյ մէջ կը ներկայացնէր ոչ միայն արեւմտահայ մշակոյթի կերպոնը, այլև ընդհանրապէս արեւմտեան սովորութիւններու հետեւող առանցք մը արեւելեան կայսրութեան մայրաքաղաքին մէջ: Սարաֆեան հայ մշակոյթի հինէն եկող երկակի հաւատարմութիւնը կը միաւորէ յետ-պատերազմի ներկային հետ, յայտնաբերելով «պարապութեան» զգացում մը որ հետեւանքն է «կեդրոնութեան» կամ «կեդրոնականութեան» իրենց կորուստին: Արեւմուտքի մեծ կեդրոններէն մէկուն մէջ գտնուելով, վերապրող սերունդը ինքզինք կը զգայ պարապ՝ միջազգային մակարդակի մշակութային արժէք ներկայացնող պարունակութենէ զուրկ: Այստեղ, մշակոյթի եւ յատկապէս գրականութեան նկատմամբ գործածուող «միջազգային» եզրը կը վերաբերի արեւմտեան մշակոյթներու դիտանկիւնէն յղացականացուած գրական աւանդոյթներու պատկերի մը, որ ինքնաբերաբար Արեւմուտքը կը կողմնորոշէ իբր կեդրոն եւ արեւելեան գրականութիւնները կը մեկուսացնէ իբր եզերային արտադրութիւններ: Փարիզի մէջ, հայ գրողը իր դիմանկարը գծելու աշխատանքին ընդմէջէն կը ճանչնայ նորութիւնը իր դիրքին: Արեւելքը՝ որուն իրական պատմութիւնը զարգացած է դէպի Արեւմուտք, հիմա ինքզինք կը գտնէ դէմ դիմաց Արեւմուտքին հետ, եւ առաջին անգամ ըլլալով անկէ շատ հեռու կը զգայ ինքզինք, միաժամանակ իմանալով որ կորսնցուցած է Արեւելքը եւ անդրադառնալով որ ունի ոչինչ որուն կարենայ կառչիլ: Ահա պարապութիւնը որմէ կը ծնի Մենի՞ սերունդին հռչակած «նոր» գրականութիւնը:

դ) Նորագոյն Գրականութիւնը նախապատերազմնան գրական աւանդոյթին դէմ

Մենի՞ տղաքը նախորդ սերունդի գրողներուն դէմ կը դիրքորոշուին արեւմտեան մշակոյթի հանդէպ անոնց ցոյց տուած կեղծ մօտիկութեան պատճառով: Իրենց ներկայ տագնապային իրավիճակին համար բացայատօրէն կը մեղադրեն նախկին գրողները, հաւատալով որ ինքնութեան տագնապէ մը կընային խոյս տուած ըլլալ եթէ զինուած ըլլային անկեղծ եւ զուտ հայկական գրական աւանդոյթի մը դիտակցութեամբ: Նարդունի կը գրէ.

Մենի, դարձեալ, ասպարէզ պիտի գանձ ցուցադրելու սնանկութիւնը այն գրագէտներուն, որոնք նւրոպա եկան եւ արեւմտեան կեղծ ապրանքներ ծախեցին մեզի: Մեր քաղաքական դժբախտութիւնը արդիւնքն է գրական սխալ orientationի մը: Մեր հին գրականութիւնն էր, այն էր որ նւրոպային ե-

կաւ, որ քանդեց մեր տունը: Հիմա մենք ալ նւրոպա եկած ենք, եւ ամէն օր կը տեսնենք քէ ո՛ւրկէ կ'առնուէին մեզի դրկուած ապրանքները<sup>17</sup>:

**Մեղադրելէ** անդին, նարդունի նախկին գրողներու դէմ դիբորոշումը կը ներկայացնէ իբր ՄԵՆՔԻ գործունէութեան ամպիոնը բնորոշող յատկանիշներէն մէկը: Կը մատնանշէ որ ՄԵՆՔԻ ասպարէզ գալու նպատակներէն մէկը նախապատերազմեան սովորութիւններու շարունակականութեան հատումն էր: «ՄԵՆՔ» խորագրի տակ խումբի «պլաքֆորմ»ը պաշտպանող վերոյիշեալ յօդուածին մէջ, Շահնուր կ'արձագանդէ նախկիններու գրական աւանդոյթներու դէմ նարդունիի քննադատութեան, մատնանշելով թէ «մեծ ազգերէն առնուած ամէն տեսակ գրական հանգանակներու տժգյուն մանրանկարը կար իրենց մէջ»<sup>18</sup>: Պատասխանելով ՄԵՆՔԻ պլաքֆորմի չգոյութեան մասին նախապատերազմեան սերունդէն վերապրող գրողներու դիտողութիւններուն, Շահնուր այս յօդուածով նախկիններու ստեղծագործութիւնները կը վարկաբեկէ իբր ինքնատպութենէ զուրկ գործեր:

Ի՞նչ պիտի ըլլար, ուրեմն, ՄԵՆՔԻ «նոր» գրականութեան յարաբերութիւնը Արեւմուտքին հետ: Քսաններորդ դարու առաջին տասնեակ մը տարիներուն ընթացքին Փարիզ ականատես կ'ըլլայ բազմատեսակ գրական շարժումներու, որոնք որոշ չափով աշխոյժ մթնոլորտ կը ստեղծեն ընկերային շրջանակներէ ներս: Փարիզի սրճարանները հաւաքուող երիտասարդ հայ գրողները անշուշտ շփում կ'ունենան օտար արուեստագէտ-գրողներու հետ, կամ նուազագոյնը ծանօթ են իրենց ժամանակակից գրական հոսանքներուն: Սակայն որոշակի ազդեցութիւններ գծուար է մատնանշել իրենց ստեղծագործութեան մէջ: ՄԵՆՔԻ տղաքը, միջազգային գրականութեան հանդէպ ապակեդրոն կեցուածք ունենալով, գիտակցօրէն կը տարբերին նախապատերազմեան սերունդէն: Նարդունի կը գրէ. «Մեր հին գրագէտներուն տգիտութեան ի՞նչ գեղեցիկ ապացոյց, որ ֆրանսական գրականութիւնը տիեզերական գրականութիւն կարծեցին եւ այդպէս ալ աւանդեցին մեզի: Ո՛չ, մենք կ'ուզենք նանչնալ բոլոր ազգերու գրականութիւնը...»<sup>19</sup>: Անտուն աքսորեալի հանգամանքը օտարութիւնն ու խորթութիւնը կը շեշտէ հայուն եւ ֆրանսացիին միջեւ, ջնջելով

<sup>17</sup> ՇԱՒԱՐՇ ՆԱՐԴՈՒՆԻ, «ՄԵՆՔ», ՄԵՆՔ, Ա (1931), էջ 39:

<sup>18</sup> ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ, «ՄԵՆՔ», ՅԱՊԱՋ, 24-26-27 ՅՈՒՆՈՒԱՐ, 1932:

<sup>19</sup> ՆԱՐԴՈՒՆԻ, ԱՀ. աշխ., էջ 40:

Փրանսական գրականութեան հմաքը իբր տիեզերական գրականութիւն։ Հետեւաբար, Մենքի տղաքը կը դառնան դէպի ոչ-կեղրոնական գրականութիւններ, փափաքելով ճանչնալ փոքր ազգերու ստեղծագործութիւնը միւսներուն կողքին եւ այսպիսով տեղ բանալ իրենց արտադրած եզերային գրականութեան։

և) Նորագոյն Գրականութիւնը իբր խորհրդանշական հայրենիք

Ֆրանսահայ գրողներուն համար պատկանելիութեան հարցը կրկին կը բարդանայ երբ փոքր ու մեծ ազգերու գրականութիւնը կ'առնեն իբր ամբողջական համապատկեր։ Մաս կազմելով կոտորակուած ազգի մը եւ չունենալով անկախ ազգութիւնը «արդարացնող» կամ «օրինականացնող» հողամաս, Մենքի տղաքը կը փորձեն իրենց «նոր» գրականութիւնը հաստատել խորհրդանշական հողի մը վրայ։ Սարաֆեան կը գրէ. «Պէտք է ատեղծել հոգեկան հայրենիք մը եւ մտածել «հայու» պէս, բռլոր այս օտար երկիրներուն մէջ, որ թէ մեր դժբաղդութիւնը եղան եւ թէ մեր մեծ առիթները՝ նոյն ատեն»<sup>20</sup>։ Հստ Սարաֆեանի, գրականութիւնը միջոց պիտի ըլլայ հոգեկան հայրենիքի մը ստեղծման, որ միաժամանակ տեղ գրաւէ օտար հողերու վրայ եւ փրկէ տեղահան հայ մշակոյթը այդ օտար հողերու մէջ ձուլուելի։ Նարդունի նոյն կարծիքը կ'արտայայտէ, կեդրոնանալով այս խորհրդանշական հայրենիքի ժամանակաւոր գոյութեան վրայ։ Ան կը գրէ. «Մենք, հողէ զրկուած երիտասարդներ, կ'ուղենք արուեստի հողին վրայ բարձրացնել մեր ժառովկուրդը, որպէսզի դիմանայ մինչեւ որ իր իսկական հողը գտնէ՝ բնակարան կանգնելու համար»<sup>21</sup>։ Նարդունիի համար արուեստը, եւ Մենքի պարագային՝ «նոր» գրականութիւնը, միջոցներ են հայ մշակոյթը պահպանելու համար մինչեւ իսկական հողերու վերահատուցումը։ Հայ գրականութիւնը առաջին անգամ ըլլալով կը ստանձնէ հայապահպանման պաշտօն, զոր յաջողցնելու համար կը ստիպուի ըլլալ եզակի, նորարար եւ ինքնատիպ, ու մօտենալ զտումի մը գաղափարին։

Գրականութեան ընդմէջէն հոգեկան հայրենիքի մը կերտումը չ'ունենար, Մեհենանի սերունդին նման, վերադարձ դէպի հին անցեալը։ Անդրադառնալով որ մշակութային զտումի գաղափարը ինքնին խնդրական հարց մըն է, Մենքի սերունդը իր ուշադրու-

<sup>20</sup> ՍԱՐԱՖԵԱՆ, «Սերունդը», նշ. աշխ., էջ 42.

<sup>21</sup> ՆԱՐԴՈՒՆԻ, նշ. աշխ., էջ 40.

թիւնը կը դարձնէ ներկային: Իրենց համար, հայկականութիւնը կը նշանակէ կամ նոյնիսկ հաւասար է ներկայ հայ գաղթական իրավիճակին: Իր յօդուածին մէջ, Շահնուր Մենքի սերունդը կը զանազանէ նախկիններէն եւ օտար տարեկիցներէն, ըսելով որ իրենց գրականութիւնը պարտաւոր է մարդկայինէն եւ գեղեցիկէն անդին գրաղիլ ընկերային հարցերով: Եւ անշուշտ ընկերային հարց կը նշանակէ Եղեռնին հետեւող ազգային հարցը: Շահնուր կը գրէ:

Միայն թէ մեզի ֆիչ մը մանկունակ կը քուի սա խօսքը. «Կամ պիտի ընկերմենք, կամ պիտի յաղթենք»: Մենք առայժմ կ'ըսենք. «Պիտի դիմադրենք», որովհետեւ ախոն'ս, յստակօրէն չենք կրնար տեսնել, թէ ինչպէս պիտի յաղթենք: Կը նշանական որ ընկերային հարցէն կը ցատկեմ անմիջապէս ազգային հարցը, որովհետեւ մեզի համար այսօր, այս նգնաժամային պահուն, գոյութիւն պէտք չէ ունենայ հայուն փրկութենէն դուրս որեւէ բան: Մեզի համար նախապատերազմեան, փանջունիական իմաստ մը չունին սա բառերը — ընկերային հարց, մարդկութիւն, աշխատաւորութիւն: Անոնք ամեն բանէ առաջ կը նշանակեն Աշխերը դէպի հայը<sup>22</sup>:

Շահնուրի հռչակած ճգնաժամային պահը, որ Փրանսահայը կ'ապրի 1920-30ական թուականներու ընթացքին, կը պարտադրէ պաշտպանողական կեցուածք: Եղր հայ գաղթականը ինքզինք կը գտնէ բնաջնջումի, սպառումի սեմին, գաղթականութեան մտաւորականութիւնն ալ կը ստիպուի աշխատիլ որպէս անոր մշակոյթը փրկէ իր տադնապալի կացութենէն: Մենքի ձեռնարկած «նոր» գրականութիւնը կը դառնայ վկայագրութեան աշխատանք, որ կը ճգտի արձանագրել գաղթականութեան հաւաքական փորձառութիւնը եւ այսպիսով ըլլալ զուտ հայկական:

Շահնուրի յայտարարած «աչքերը դէպի հայը» խօսքերը կը նշանակեն գրականութեան աչքերը դարձնել դէպի ներս եւ անոր տալ ներքին անդրադարձութեան պաշտօն, ինքնաճանաչման շրջան մը սկսելու համար: Մենքի տղոց համար, գրականութիւնը կը ներկայացնէ կառոյց մը որուն միջոցաւ կարելի պիտի ըլլայ արձանագրել Եղեռնի վաղորդայնին փորձառութիւնը, եւ միաժամանակ հաւաքական յիշողութիւն մը կերտել այդ փորձառութեան մասին: Մենքի պլաթֆորմը նախկին սերունդին պլաթֆորմին հետ բաղդատելով, Շահնուր իր յօդուածին մէջ կը գրէ

<sup>22</sup> ՇԱՀՆՈՒՐ, նշ. աշխ.

թէ անոնցը ձեւի պլաֆֆորմ էր, իսկ իրենցը՝ խօսքի: Շարունակելով, ան վէպը կը բնորոշէ իբրեւ առաւելագոյն պլաֆֆորմ ունեցող սեռ, իսկ բանաստեղծութիւնը՝ իբր նուազագոյն: Խումբի գոյութեան տարիներուն ՄԵՆՔԻ սերունդը կը հրատարակէ երկու նշանակալից վէպեր: Շահան Շահնուրի Նահանջը առանց երգի (1929) եւ Զարեհ Որբունիի Փորձը (1934): 1934-ին, Հրաչ Զարդարեան՝ որուն անունը բացակայ է ՄԵՆՔԻ ստորագրութիւններէն, լոյս կ'ընծայէ վկայագրական վէպ մը, Մեր Կեանիքը խորագրին տակ: Այս երեք վէպերը կ'արձանագրեն վերապրող երիտասարդ տիպարներու առօրեան Փարիզի կամ Մարսէլի մէջ: Վէպերուն ինքնակենսագրական բայց առասպելական տիպարները կը ներկայացնեն հայ գաղթականին յնտ-Եղեռնեան փորձառութիւնը, որ կը յատկանշուի եզերացին գոյատեւմամբ՝ հայ ու ֆրանսական մշակոյթներու եւ անցեալի ու ապագայի սահմանին վրայ: Վերապրող, տեղահան երիտասարդը ինքզինք կը գտնէ անկարելիութիւններու առջեւ, չչաջողելով յառաջդիմել ֆրանսական ընկերային կեանքին մէջ ու չկարենալով որեւէ հաւասարակշռութիւն գտնել հայ եւ ֆրանսական մշակոյթներու միջեւ: Ան անկարող է առողջ ապագայ մը կառուցանելու եւ անկարող է վերյիշելու իր աղէտով դրոշմուած անցեալը, որուն պարունակած բեկումը յաճախ անոր ներկայէն ներս կը խուժէ, յաւելեալ անկարելիութիւններ պատճառելով: Թէեւ այս տիպարներու տեղքայլը տարբեր եզրակացութիւն կ'ունենայ իւրաքանչիւր վէպի մէջ, բոլոր գործերն ալ, ինչպէս նաեւ նոյն տարիներու ընթացքին հրատարակուած ուրիշ արձակ երկեր, կը ձգտին անցեալի հայրական օրէնքի խախտումը լեզուի բերել ներկայ ցրուածութեան պայմանները վկայագրելով: Այսպիսով, գրականութեան ընդմէջէն կը ներկայացնեն ցրուածութեան պատմութիւնը եւ կը փորձեն գծել դիմագիծը նորաստեղծ սփիւռքահայ հաւաքականութեան:

զ) Արեւմտահայ գրականութեան ներկայ իրավիճակը եւ «ՄԵՆՔ»ի կարեւորութիւնը այդ աւանդոյթի զարգացման մէջ

ՄԵՆՔԻ համախմբումէն եօթանասունհինգ տարիներ ետք ահա, յետաղարձ ակնարկի կ'ենթարկենք գրական նոր ուղղութիւն կերտելու ձգտող փորձ մը, որ ընդհանրապէս թաքուն կը մնայ սփիւռքահայ մշակոյթի զարգացման պատմութիւնը էջերէն:

ՄԵՆՔԸ իբր խումբ եւ պարբերաթերթ ունեցաւ կարճատեւ կեանք մը, որ չդիմացաւ 1833-էն անդին:

Թէեւ Մենքի գործօն դէմքերը շարունակեցին իրենց աշխատանքը գրական ասպարէզի մէջ, չյաջողեցան հիմը դնելու նորագոյն գրականութեան մը որ ընդհանրապէս սփիւռքահայութիւնը ընդգրկէր:

Պարբերաթերթի առաջին էջին վրայ բանաձեւուած յայտարարութեան մէջ կը խոստանային ապագայ հանգանակ մը, որ ձեւ պիտի առնէր ժամանակի ընթացքին:

Հանգանակը բնաւ չյաջորդեց իրենց խոստումին, այսուհանդերձ ներկայի մեր դիրքէն խումբին յամառ փորձը վերլուծումի ենթարկելը կ'ապացուցէ որ Մենքը հիմնական երեւոյթ մըն է հասկնալու համար արեւմտահայ գրականութեան ներկայ իրավիճակը:

Եեշտելով որ հանգանակի մը ստորագրութիւնը Մենքի համախմբումին պատճառներէն մէկը չէ, նարունի կը գրէ. «Ի՞նչ է մեր նպատակը, —գծել յետ-պատերազմնան սերունդի մը պատկերը, պատրաստել գրական յեղափոխութեան մը նախատարերքը, փոխել հոգին, աւանդութիւններու փոխանցման սովորութիւնները»<sup>23</sup>:

Դարասկիզբի Մեհեանը փորձեց հաւաքնալ հայուն ցրուած հոգին:

Յետ-պատերազմեան Մենքի սերունդը, իր կարգին, հայեցքը ուղղեց հայութեան մարմնի ցրումին, փորձելով փոխակերպել հոգին:

Իսկ այսօր ու՞ր կ'ապրի հայու հոգին, եւ ո՞ւր հասած է արեւմտահայ գրականութիւնը:

Մենքը ընդհանրապէս նկատուած է ձախող գրական շարժում, իսկ Մենքի սերունդը յաճախ համարուած անկարեւոր՝ աղէտէն ետք արեւմտահայ գրականութեան աւանդոյթը վրկելու անկարող եղած ըլլալուն համար: Բայց անցեալն ու ներկան խզելու Մենքի փորձը դիտաւորեալ ըլլալուն, կարելի է ըսել թէ ան ձեւով մը կը յաջողի աւանդոյթներու փոխանցման ոճը փոխելու: Այս իմաստով, Մենք հիմը կը դնէ գրական նոր աւանդոյթի, որ թէեւ կը շարունակուի որոշ գրողներու կողմէ, չընդհանրանար իրք գրական հոսանք, մանաւանդ երբ սփիւռքահայ մտաւորական կեդրոնը կը տեղափոխուի Պէյրութ:

<sup>23</sup> ՆԱՐԴՈՒՆԻ, նշ. աշխ., էջ 38:

Մենքը, որ իբր առաջնահերթ նպատակ ուներ հաւաքականութեան մը կերտումը, կը տառապի ներքին համաձայնութեան պակասէ: Պարբերաթերթի առաջին թիւն ետք գրութիւններ ստորագրողներու թիւը շարունակ կը պակսի, մինչեւ վերջին թիւը որ լոյս կը տեսնէ 1932-ի վերջաւորութեան: Խումբի անդամներուն տարբեր կուսակցութիւններու եւ կազմակերպութիւններու պատկանելիութիւնը պատճառ կը դառնայ համերաշխութեան չգոյութեան: Միաձեւ գաղափարախօսութեան մը պակասնէ որ վշճերու առիթ կու տայ եւ կը փճացնէ համագործակցելու կամքը: Հայրենիքի գաղափարին նկատմամբ կարծիքներու բազմազանութիւնը կը խնդրականացնէ Մենքի ինքնութեան քնորոշման աշխատանքը: Նախկին սերունդէն վերապրող գրողներու դէմ խօսելով, Շահնուր կը յայտարարէ: «Որով՝ մենք կեցած ենք քրքահայութեան կողքին, գաղութահայութեան կողքին: Մենք կը հաւատանք փոքրիկ հայաստաններու»: ...Միշտեն դուք ձեր աշքերը երեւան եք դարձուցած եւ կը զրադիք համայնքով մը, որ զրադող մը ունի, ու կը լիք քրքահայը, մենք կեցած ենք անոր կողքին»:<sup>24</sup> Թէեւ «սփիւռք»ի եղրաբանութիւնը կը պակսի Շահնուրի խօսքերէն, «փոքրիկ Հայաստաններու» գաղափարը գաղթական հայ համայնքներու կը վերաբերի: Ըստ Շահնուրի, արեւմտահայ գրողը իր գրական ստեղծագործութեան մէջ պարտաւոր է գաղթահայութեամբ զբաղելու: Ուրեմն, արեւմտահայ գրողը ներկայացուցիչը կը դառնայ գաղթահայութեան եւ պահպանողը աքսորեալ արեւմտահայ լեզուին ու մշակոյթին: Մենքի երիտասարդ գրողներէն բոլորը չէ որ համաձայն էին Շահնուրի հետ: Շատեր կը քարոզէին հաւասարակիու հաւատարմութիւն մը Փարիզի մտաւորական կեդրոնին եւ երեւանի մէջ ծաղկող խորհրդահայ գրողներուն միջեւ: 1930-ական թուականներու կէսին, ֆրանսահայ մտաւորականութեան համար հայրենիքի գաղափարը ունէր բաւական բարդ նշանակութիւն. հայրենիք կրնային համարուիլ ֆրանսահայ գաղութը, կորսուած արեւմտահայաստանի հողերը, Խորհրդային Հայաստանը, կամ այս երեք յղակէտներու որեւէ խառնուրդ:

Տարիներու ընթացքին, սփիւռքահայութեան մօտ հայրենիքի գաղափարին շուրջ զրոյցը կը կորանցնէ իր բարգութիւնը եւ կը վերածուի խիստ վէճի՝ Խորհրդային Հայաստանի եւ ամբողջական Հայաստանի գաղափարին միջեւ: Համաշխարհային երկ-

<sup>24</sup> ԾԱՀՆՈՒՐ, Էջ. աշխ.: ...

ըորդ Պատեղազմէն ետք «ցեղասպանութիւն» նոր եզրը հայերուն առիթ կու տայ որ սկսին Եղեռնի պատմութիւնը կառուցել՝ այս անգամ ի մտի ունենալով միջազգային հանրութիւնը։ Հրեաներու ողջակէզն ու անոր ի պատասխան միջազգային հակազդեցութիւնը հայկական ցեղասպանութեան պատմութեան կու տան քաղաքական դիմագիծ, ճանաչումի պահանջատիրական զգացումները գրգռելով։ Սփիւռքահայ մշակութային արտադրութիւնն ալ, իր կարգին, որոշ գեր կը խաղայ երբ հաւաքական գիտակցութեան մէջ ցեղասպանութեան ճանաչումը կը վերածէ ազգային դատի եւ ինքնութեան հարցի ամենակարեւոր մասնիկին։ Հետեւաբար, հայրենիքի գաղափարին հաւաքական յղացականացումը չ'արտօներ որ սփիւռքը ընկալուի իբր տեւական կացութիւն, զոր թերեւս պէտք է փորձել ընթերցել այն տեսանկիւնէն, ըստ որուն եթէ սփիւռքը տեւական երեւոյթ մըն է, զայն ընդունիլը կը նշանակէ ճանեւ ընդունիլ անոր մահուան հաւանականութիւնը։ Սփիւռքը տեւական վիճակ նկատելու այս անկարողութիւնը քաջալերած է ամբողջական հայրենիքի մը երեւակայական պատկերումը, որ ժխտական ազդեցութիւն ունեցած է արեւմտահայ գրական աւանդոյթին վրայ։ Այսպէս է որ, տարածում գտած կարծիքի համեմատ, արեւմտահայ գրականութիւնը աւարտած կը սեպուի 1915-ին, իսկ Եղեռնէն ետք եկող գրականութիւնը կը համարուի անյաջող եւ ցիր ու ցան փորձերու հաւաքածոյ մը։ Այն ստեղծագործութիւնը որ վերապրումի պատմողական հիմնական կաղապարի մը (master narrative of survival) կը յարմարի, իր ընկալման ընթացքին կը ստանայ քարոզչական պաշտօն։

Այսօր, ինքնութեան տագնապի երկրորդ ալիքի մը մէջ կ'ապրին սփիւռքահայութիւնն ու իր մշակոյթը։ Հայաստանի անկախացումը կը խախտէ ամբողջական հայրենիքի մը գաղափարին զօրութիւնը։ Այս հանգրուանը, որ կը կարօտի սփիւռքի էութեան վերասահմանումի մը, կրնայ օգտուիլ Մեծքի առաջարկած տեսութեան յետադարձ վերաֆնարկումէն, որ կարելի է ամփոփել հետեւեալով արեւմտահայ մշակոյթին համար վերապրելու միակ միջոցը սպառումի հաւանականութիւնը ընդունիլն ու գիմագրաւելն է։

ԴԱԼԱՐ ՇԱՀԻՆԵԱՆ-ՄԱՀՐՈՒՔԵԱՆ

## The Formation of the Literary Group *Menk* and the Launching of Diasporan Armenian Literature

DALAR SHAHINYAN-MAHRUKYAN

(summary)

Following the Catastrophe of 1915 and its deportations that lasted until 1923, a new generation of Armenian writers emerged in Paris, and gathered around a group called *Menk*. This group of orphaned, young men served as the link between the pre-war and post-war western Armenian literary tradition, which was forcefully interrupted by the killings of the Armenian intellectual tier in Constantinople: a place that had served as the center for intellectual life for Armenians living under Ottoman rule. *Menk*'s group identity was formed around a series of deliberate negations that sought to jolt conventions and to present a new kind of literature, one that embodied their exilic condition. The writers of *Menk* gathered to launch a movement that refused to recognize itself as such or to declare a manifesto. They gathered to make a collective contribution to western Armenian literature, yet called for a break in the continuum of that very same literary tradition. They denounced the earlier generation of writers, they proclaimed a change in the transmission of literary customs, they announced a separation from the past and embraced the "newness" of their experience as a people scattered around the world, living in the shadow of a traumatic loss. It was out of this idea of "newness", which is characterized by a sense of rootedness in the present, that the French-Armenian writers gave birth to the first wave of diasporan Armenian literature.

This article examines the announcement found at the beginning of *Menk*'s first published issue and three analytical articles about the group, written by its members: Nigoghos Sarafian's "The Generation", Shavarsh Nartuni's "*Menk*", and Shahen Shahnur's "*Menk*". Proposing that the formation of a collectivity was the overarching objective of *Menk*, the article seeks to analyze the group's program as a threefold process of forging a collective around a) the gathering of the post-genocide dispersed Armenian population, b) the development of a collective memory of the diaspora, and c) the launching of a new diasporan literature.

Secondly, the article calls for a return to the early period of literary production in Paris, and tries to carve out a space for the often-overlooked efforts of *Menk* within the discourse of modern Armenian literature. By problematizing the collective conceptualization of the genocide that developed in the years following this short-lived literary movement, the article claims that the adoption of a misconceived and simplified notion of a unified homeland into the diaspora's master narrative of survival has resulted in the omission of literary trends in western Armenian literature.